

քաց արարեալն Յերիս որոշունս բաժանեալ...
Լուսանցքի վրայ կայ տարբութիւն օրինակաց,
Գործն կիսատ է թողաւս:

2. Թղ. 42ա—57բ: «Յովսէփն ուր մա-
կանու Ուրիակայ կոչել, յարգուք ջահանպու-
թեան եւ ջահանայից եւ զվնոց նոցին: Կարգ
իշխանութեան...»

3. Թղ. 58ա—70բ: «Երանելոյն Սիւսի-
անոսի Ա. ի խոջ, ... ի անի սրբոց քառանից...
Չմեծ գթութիւնն...» շքաւ օրինակաց ճանձնա-
տութեամբ:

4. Թղ. 71ա—88բ: «Ա. ին Գրիգորի ի սուրբ
զատիկն... Այսոր յարեալ քրիստոս...» երկու
օրինակաց բարդատութեամբ:

ՅԻՇԱՍԱԿԱԿՐՈՒԹԻՒՆ և յիջ բայց գրու-
թեան, կազմն եւն յայտն է որ նախնիքացն յետ
նոյն է ընթրթիւնադն է քարտերի գրաստնն է:

(Միշտելու էլ ուրեմա)

ՄԱՅՆՆԱԽՈՍԱԿԱՆ
ԵՐԿՐՈՒՆԻ ՏՐԵՍԵՐԿՈՒԹԻՒՆԸ

Սրբու նոր եւրոպական գրութիւնք լոյս տե-
ան մեռ օրես Տայ մասնորոշութեան վրայ Ա.
Գարեհէրի գրչէն, որ Գարեհէ արեւելեան լեզուաց
բարձրագոյն ուսումնարանին մէջ Տայեթին լեզուի
ուսուցիչ է: Առաջինն է շքեղ թղթի վրայ տպուած
փորթիկ գրութիւնն, որ յոյստեալ Տալազկուր Տե-
րենիուրկ (Derebnourg) արեւելագիտին ութնամ-
սեայ տարեգարհին առթիւ, եւ որուն նուիրուած
է գրքոյիւր: Գրութեանն նակատեն կ'իմանանք նիւ-
թը, որ է. «Մովսէս խորենացի եւ Նահապետաց
ազգարանութիւնքն»: Ինչպէս այս վերնագիրը կը
ցուցնէ, երկու զվեաւոր մաս է գրքոյիւր. առաջինը
խորենացոյ Պատմութեան վրայ ընդ Տանրագէտ կը
ձառնէ, եւ երկրորդը՝ նոյն Տեղեւոյնին գործածած
Նահապետական ազգարանութեան ցուցակները կը
գրեն: Ազգային թերթիւր առեւն աղբէն այս գրոց
առաջին մասերուն ամբողջ թարգմանութիւնք Տան-
դերն ծանօթութեամբք եւ ուղղութեամբք Տեղե-
ւոյնի քանի մը կարծեաց՝ ու քարականցի գրչէնն:
Այս մասնական թարգմանութեան Տեղեւոյնի աւ-
րիշ յօդուած մ'ալ իբրեւ քննադատութիւնն:

Ար սիսի Տեղեւոյնի իւր գրքոյին այն գիտ-
ութեամբ, որ խորենացի ամեն Տայ պատմագիտնե-
րէն աւելի գրուած է թէ Տայ եւ թէ եւրոպական
գիտնող ուղարկութիւնք: Սայն երեւութից պատ-
ճառք, այսինքն՝ որ չայոց քով գրեթէ է բացարձակ
նոխուցի իւն ունի խորենացոյ Պատմութիւնն ամ-
բողջ գարեհով, շատ լաւ կը լուստարէ Տեղեւոյնի
Նշանակելով նոյն գրութեան լոյս տեսնելու Ժամա-
նակին պարագաները, եւ խորենացոյ գիտաւորու-

թիւնը՝ Պարսից ազգեցեալն զէմ աննեւ՝ գնե-
լով իւրոյնց առջև ամբողջական պատմութիւն մը:
Այս ընդհանուր գիտողութեանն Եսքը Տամառօսի
կը յիշէ խորենացոյ քանի մ'աղբերաց ինդիքը, ի
մասնաւորի Եւսեբեայի գրեւիկնի գործածութիւնը,
որմէ կ'անցի Մար-Աբասայ ինդիքոյն եւ Ափրիկա-
նոսի Ժամանակագրութեան՝ իբրեւ աղբեր Պատ-
մութեան խորենացոյ: Այս ամեն ծանրակշիւ
ինդիքները Տամառօսի միայն շոշափուած են, ինչ-
պէս կը խոստովանի նոյն իսկ Տեղեւոյնը:

Աւելի մանրամասն են երկրորդ եւ երրորդ
մասերը: Հոս Տեղեւոյնի մանրամասնորէն քննու-
թեան առած է խորենացոյ Պատմութեան առա-
ջին գրոց Նահապետաց ծննդաբանական ցուցակները
մինչեւ Աբրահամ — Նիսոս — Աբրա: Այս Տամ-
մատութեանը գտնելն եր զվեաւոր փմանակ խորե-
նացոյ ազգարանական տախտակը. ուստի իւր
տուած ծննդաբանութեանց մէջ կան անդամներ,
որոնք միայն այս նպատակաւ մտնուած են. զոր որ.
Մեսարիմ եւ Թիրաս: Աւելի յայտնի է նաեւ որ
այն ազգարանական տախտակք անդ անդ այնպէս
ուրոյն ընթեցնուած են, որ անկարելի է խորե-
նացոյ աղբերաց — Ս. Գրոց եւ Եւսեբեայի գրեւի-
կնի եւն. — մէջ գտնել, եւ սրոնք այնու նպատա-
կաւ գրուած են, որ վերջ իշխուած Տամմատու-
թիւնը Տատմատուի: Աւելորդ է Տամարիքը Տեղե-
ւոյնի այս մասին մէջ յայտնած կարծիքները յա-
ռաջ բերել մի առ մի. յիշենք միայն Տեղեւոյնի
Տանն զվերջական Տեղեւոյնի մասն. «Մեր ուսում
նախորթն ենն, կ'ըսէ, յայտնի եղաւ որ Մովսէս
խորենացի է: Եւ Մեսարիմ եւ Թիրաս անուններն
որոշ նպատակի մը Տամար քառնն եւ Յարեթին
սիսեալ ըստ անդրանիւթեան շարունակաւ ազ-
գահամարին մէջ մտնեց: Աւստի եւ Մարտարոյ
գիրքը՝ որ Թիրասի Տամապատմանոց կը գնէ Սի-
րակ, Մովսէս խորենացին յառաջ չէ կրնար վա-
լու: Բայց եւ ոչ աւելի ուշ քան խորենացին, լուսն
զի վերջոյս չայոց Պատմութեան ամբողջ առաջին
գրոց եւ երկրորդին մէջ մասին իբրեւ զվեաւոր աղ-
բիւր կը գործածուի: Աւստի Տեղեւոյնի իւնն է.
Մովսէս խորենացի եւ Մար-Աբաս կատրեա մի-
նեղին աննն են: Եւ Նահապետաց Տեղեւոյնի
սիսեալ ազգարանութեան մէջ յանդէպ մտնուած
անուն մը կրնայ լուստարել եւ թերեւս բոլորովն
իսկ լուծել զբանակ առեղծանոց մը»:

Երկրորդ գրութիւնն է. «Մովսէսական թղթ-
թակցութիւն Աբրայի Պատմութեան եւ Արեւմտացոյն»:
Երկու թարգմանութիւն կը գտնուի այս գրութեան
մէջ. մին՝ Տին թարգմանութեանը եւ լատիներէն,
որ ցայսօր անգլիա էր, եւ երկրորդ՝ գաղղիերէն
թարգմանութիւն մը Տայեթին ընդգրին Ա. Գարե-
հէրի գրչէն: Այս փորթիկ գրութիւնը, որ ամեն լոյս
տեսաւ ուսումնարանութիւն մը մէջ՝ կը սիսի ներա-
ծուութեամբ մը, յորում Գարեհի գրեծ յաշուր-
ութեամբ մի առ մի կը թուէ այն բանի ինքնին,
թարգմանութիւնքն ու այլեւայլ կարծիքներն:

1 A. Carrière, Moïse de Khoren et les Généalogies patriarcales, Paris 1891, pp. 26.
2 Սթեփան, 1891, Թ. 26, 27, 29. 31. նաեւ Բու-
հեպ, 1891, Հոգիւ.
3 Մլա 1891, Թ. 108.

1 A. Carrière et S. Berger, La Correspondance apocryphe de Saint Paul et des Corinthiens, ancienne version latine et traduction du texte arménien, Paris 1891, pp. 23. Հմտ. Բազմեղ, 1891, Հոգիւ.
2 Revue de théologie et de philosophie, Tome XXIII.

որ երեւան եւան Արթիթացւոց “Կերթոց” թղթոյն վրայ, որ ցայսօր միայն հայերէն գտնուած էր: Այս նիւթոյն վրայ ուրիշ գրած մը թարգմանած ըլլալով Յան դիւնապահին առաւելը,¹ աւելորդ կը համարուից զնեւ Հօս Գարիէրի գրութեան թարգմանութիւնը. վասն զի այս երկու հեղինակը մեծանոյն նիւթով կը գրահին: Ասիայն Գարիէր քանի մը նոր մտածեալաբան տեղեկութիւններ ալ կու տայ: Կը յիշէ հեղինակը հայերէնուած Ֆելթթեր (Veltter) գերմանացւոյն, որ այժմ Թիւրքիոյն համալսարանին մէջ ուսուցիչ է. ընդարձակ մէջ հասուածը սոյն նիւթոյ վրայ, որ լոյս տեսաւ 1890 տարուոյ Թիւրքիոյնէն:² Աստուած արմատական Եռամսմեթ երթին, մէջէն Այս հասուածին մէջ կը գտնուի նաեւ կերմամեան թարգմանութիւն մը սոյն թղթոյն ըստ հայ բնագրի մը, զոր քննադատորեն վերակազմեր է ծանօթ հայ ձեռագրաց ընթերցանածովքը, որոնց վրայ աւելցուցեր է Փարիզեան օրինակ մը եւ Ս. Եփրեմայ սոյն թղթոյ մէնու թիւնը, որուն Ֆելթթեր նախ մտադիր էր այս: Երկրորդ կայ թարգմանութիւն մը սոյն այս Եփրեմայ մեկուսեմեան ըստ հայ բնագրին: Հայ տառի պատասխանութեան պատճառաւ չէ գրած Ֆելթթեր քննադատորեն ուղղելով հայ բնագիրը, որուն վրայ շատ աշխատած էր:

Ֆելթթեր այս անվաւերատանը նախ յԱսորիս լոյս տեսած կ'ընէ Արգար Ը. արքային որով ընդդէմ գնտախիւսան Բարեկեանի: Գարիէր (ինչպէս նաեւ այլք) չեն կրնար ընդունիլ սոյն կարծիքն այնու մասնաւոր, որ որո գտնուած լատիներէնը ստուգութեամբ յայն նախարնագրէ մը թարգմանուած է: Գիտնլ կու տայ գարնակայ՝ որ նախագիւս լատիներն եւ Եփրեմայ մեկուսեմեան բնագիրը մեծանոյն ցեղէ են եւ աւելի հին կերպարանք ունին քան ծանօթ հայը, որուն մէջ քանի մը ներմուծմանը կան, կ'ընէ, եւ անգամ մ'ալ տող մը կրկին խմբաբանութեամբ (Գ. Կոր. տող. 24 եւ 25):

Ֆելթթերի յօդուածն առիթ տուած է գտնելու լատիներէն թարգմանութիւնը, զոր կանխաւ տեսած էր Պերտէ Միլանո ամբողջան մասնաւոր գրարանին մէջ, երբ 1890 տարուոյ Տոկոնիքերին կ'աշխատէր հոն: Չեռագիրն ստուածաշունչ մըն է որ E 53 inferior նշանը կը կրէ, եւ 1776ին գտնուած է, եւ նախնարար հելլենետական Քեօսին գաւառին Biasca գիւղը կը գտնուէր: Իբր տասներորդ դարու գրութիւն մըն է, որուն 169 երրորդ թուղթը կը գրուէ Կորնթացւոց Գ թուղթէն: Պերտէ ամբողջը չէր օրինակած, ուստի սոյն թիւրքի լրացուցին, կրկին համեմատեւ եւ ամբողջ թուղթը լուստանդիլ տուած է Ա. Ռատիթի (A. Rattii): Աստիցմէ յառաջ նոյնն օրինակած էր նաեւ Քորսենի (Corssen), որ սակայն ի լոյս չհասնց:

Լատին բնագիրը շատ արագաւ է եւ շատ տեղ հազուէ ենթագրութեամբ կարելի է ընթեմելու: Աւստի եւ սոյն այս հաստատարութիւնն Եղած է

¹ Հմմտ. Հանդիս. Ար. 1891, Թ. 7, էջ 217—218.

² Ք. 8, էջ 232—234 եւ Ք. 9, էջ 276—279.

³ Vetter, Theologische Quartalschrift LXXII. 1890, Tübingen.

⁴ Գարիէրի ներածութիւնը կը գրուէ 1—12 էջերը, ապա կու գայ Պերտէի ներածութիւնը (էջ 12—15) եւ լատին բնագիրը (էջ 15—18) եւ ի վերջը Գարիէրի թարգմանութիւնը:

հայ բնագիրն օգնութեամբ, որմէ լրացուած են նաեւ եօթ ութ անընթեմելի տողեր ալ: “Առասնց հայ բնագիրն, կ'ընէ Պերտէ, գրեթէ անհար էր ընթեմելու ամբողջ բնագիրը:” Լատին թարգմանութիւնը համեմատելով հայոյն՝ կը գտնուի որ շատ համաձայն է եւ թերակատար: — Անշնն վերջը գրուած է հայ բնագիրն գաղղիերէն թարգմանութիւնը Գարիէրի գրչէն՝ հանդերձ ծանօթութեամբ:

Հ. Յ. Տ.

ԱՂԳՆԵՆ ԵՐՐ ՔՍԻՐ ՄԸ

Թիւրանսիոյանից Կիրա հայաբարաբըր հրատարակողը հունգարալեզու ազգային թերթին խմբագրութիւնն որոշած է, ինչպէս Յայտարարութիւննէն կ'իմանանք, առաջիկայ տարին նաեւ հայերէն լեզուաւ “Յաւելուած” մը հրատարակել: Այս “Հունգարիա Յաւելուած” թերթին երկու մասի մէջ մը պիտի հրատարակուի 16 երես (մեծ ուժեղալ) ընալով: պիտի բովանդակէ հունգարիերէն թերթին նախորդ երկու թուերու այն մասանց թարգմանութիւնն, որոնք կը խօսին լեհաստանի եւ Հունգարիոյ ազգայնոց վրայ: Այս հրատարակու նոյն հայ գաղղիականութեանց սեպհական գործին պիտի ըլլայ, որ ընդհանուր ազգին մասաւր լեզուաւ պիտի ծանօթացընէ ինք զինքն:

Թերթին տարեկան բաժանորդագիրն է՝ կանխիկ վճարելի՝ 5 ֆրանք:

Խմբագրութիւնն առ այժմ կը ինդրէ՝ որ ազգայնէր հաճին առ նապան մինչեւ Նոյեմբերի վերջերը (ն. տոմ.) յայտնել 1. Թերթը գրարար թէ աշխարհարար (Տաճկահայոց բարբառով) գրուի, եւ 2. Կը հաճին բաժանագրուիլ: Վերջնական որոշումն այս հարցմանց փութով պատասխանելէն կ'ախուած է: Ապագան պիտի որոշէ նաեւ թերթը թէ աւելի յաճախ եւ թէ մեծագոյն ծաւալով հրատարակելը:

Մերք լուրի համակրելով Յարգելի խմբագրութեան ձեռնարկութեան կ'ստաղբկներ աշխարհաբար եւ ըստ մասին տեղական բարբառով խմբագրել թերթը: Կը մտղմեք մեծ յարգութիւն:

Մեր ընթերցողները կը յորդորենք՝ որ օր յառաջ ձեռք տան յարգելի ձեռնարկուց, որ ճինգ տարիէ ի վեր դուս ազգային նիւթներու վրայ գրելով՝ Հունգարիոյ հունգարալու ազգայիններու ազգային կենք կու տան, եւ այժմ քայլ մ'ալ առնելով՝ կ'ուզեն մայրենի լեզուաւ ալ խօսիլ թէ անոնց եւ թէ ընդհանուր ազգին հետ: